

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՂԻՔ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ

145.- ԵԿԵՂԵՑԻՈՑ ՍՐԲՈՒԹԵԱՆ ՅԱՏ-
ԿՈՒԹԻՒՆԸ.- Քրիստոնէական Եկեղեցւոյ
սրբութիւնը անոր մէջ է որ Եկեղեցին ինքը
սրբացած եւ սրբացուցիչ ըլլայ այն բոլոր
մասերովը, որոնցմէ կազմուած է եւ կը
բաղկանայ սմբողջութիւնը: Դասանութիւ-
նը անխառն ըլլայ որեւէ մոլորութենէ, բա-
րոյականը անմասն ըլլայ որեւէ անկարգու-
թենէ, ծիսականը հոգւոյ արդարութեան ա-
ռաջորդող ըլլայ եւ վարչականը պահպա-
նող ըլլայ անգամներուն հոգեւոր միաւո-
րութեան՝ գլուխին՝ Քրիստոսի հետ:

Այս ամէնը կը վերաբերի յայտնութեան
բարոյական մասին եւ հաւատքի վրայ ընդ-
հանուր կերպով մեր ըսածին. կարելի է
պաշարանցնել նաեւ հաւատքին գործադրա-
կան մասին:

Իբր փաստ այդ սրբութեան՝ սովորու-
թիւն է նկատել սուրբ մարդոց եւ արդարու-
թեամբ փայլած ժողովոց գոյութիւնը: Հը-
ռամէական Եկեղեցին կը կարծէ մեծ ուժ րա-
տացած ըլլալ թիւէն սրբակրօն անձերուն՝
զորս ինքը ինչ ինչ ճննութիւններէ վերջ սո-
վոր է կարգել սուրբերու վարքին մէջ՝ զա-
նոնք հետզհետէ անցնելով Աստուծոյ ծա-
ռաներու, յարգելիներու, երանելիներու եւ
աւարբերու աստիճաններէն:

Առանց ուղիւտ զննել թէ որքան ընդու-
նելի կրնայ ըլլալ այդ ձեւը, մենք ալ կարող
ենք յառաջ բերել սրբութեամբ փայլած
բազմաթիւ անձեր, որոնց տօները եկեղեց-
ւոյ մէջ կը կատարենք եւ յորոնց յիշատակ-
ները Յայտնաւորքին մէջ նշանակուած են,
չոյ՛ք բազմաթիւ են այն նահատակները ու-
րոնք Հայաստանեայց Եկեղեցւոյ ուղղափառ
հաւատքին համար մարտիրոսացան, եւ ու-
րոնք՝ անընդհատ շարաշարութեամբ մինչեւ
մեզի կը հասնին. արժան է՞ որ անոնց վը-
կայութիւնները հաւաքուէին խնամքով ք

պարծանս մեր սուրբ Եկեղեցիին: Եթէ գո-
յութիւնը սրբակրօն անձերու, որոնք մեր
մօտ ալ անպակաս են եղած, փաստ կը հա-
մարուի սրբութեան, որչա՛փ եւս աւելի
պէտք է այդպէս համարուի նահատակնե-
րուն վկայութիւնը:

146.- ԵԿԵՂԵՑԻՈՒ ԸՆԴՀԱՆՐԱՊԱՆՈՒ-
ԹԵԱՆ ՅԱՏԿՈՒԹԻՒՆԸ.- Ընդհանրականու-
թեան մասին ըսինք թէ անոր բուն իմաստը
տարածումի ընդունակութեան եւ ժամանակի
ընդհանրութեան մէջ է, որովհետեւ տեղի
ընդարձակութեան խմատով հակացողու-
թիւնը չէր կրնար պատկանիլ մեր թուած եւ
կեղեցիներէն եւ ոչ մէկուն:

Տարածումի ընդունակութեան սկզբուն-
քին հակառակն է որ ցոյց կու տայ Հռոմէա-
կան Եկեղեցին իր վարմունքին մէջ, որով-
հետեւ ընդհանրականութեան՝ այսինքն կա-
թողիկէութեան տիպոսը իւրացուցած է իբր
պայտօնական անուն, մինչ ինք էր որ
տարապարտ պահանջումներովը բաժանման
առիթ առաւ Արեւելեան եւ Արեւմտեան Ե-
կեղեցիներուն, եւ այս պատճառ եղաւ ան-
ջատման իր Եկեղեցիի Հայրապետութեան
Արեւմտեան կէսին: Այս պատճառաւ, ցոր-
ափ ան իր արարքներով կը հարածէ Եկե-
ղեցիի ընդհանրականութեանը ի նպաստ իր
պաանձնականութեանը, կը համարուի ընդ-
դէմ գործող այն սկզբունքներուն՝ զորս
պարտաստուած է ընդունիլ: Իսկ ընդհա-
կառակն, Հայաստանեայց Եկեղեցին 4աթմա
ձայն կը՝ քանուի առ հոստարակ ընդունուած
սկզբունքներուն, գործով կը հաստատէ Քը-
բեստոսի Եկեղեցիին՝ ընդհանրականութեան
իմաստը եւ այսպիսով կը լինի Եկեղեցի մը՝
ընդհանրականութեան ոգիով իրականացնու-
ողը:

Գալով փամանակի ընդհանրութեան տե-

սահէտին, բաւական թող նկատուի ինչ որ ըսինք միութեան վերաբերմամբ, որովհետեւ միութիւնը եւ ընդհանրականութիւնը ժամատակի տեսակէտով նոյնի կը վերածուին:

147.— ԵԿԵՂԵՑԻՒՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՍՏՎՈՒԹԵԱՆ ԴՊՈՒՄՆԵՐԸ:— Խօսելով առաքելականութեան յատկութեան մասին, զանց կ'ընենք կենալ դաւանական, բարոյական եւ ծիսական մտածումն վրայ, որովհետեւ ինչ որ նախապէս ըսինք անոնց միութեան մասին, բաւական են ցոյց տալու անոնց առաքելականութիւնն ալ:

Կը մնայ ուրեմն խօսիլ միայն վարչական մասին վրայ եւ ցոյց տալ թէ Հայաստանեայց Եկեղեցին հիմնուած է առաքեալներէնք եւ նոյն կերպով կը շարունակէ առաքելներէն կատարուած Աթոռը: Արդէն յիշեցինք թէ Քաղէոս եւ Բարթողիմէոս առաքեալներն են որ քարոզեցին Հայաստան եւ հոն Հաստատեցին իրենց Աթոռը, հոն նա Հաստակուեցան եւ հոն ալ թողուցին իրենց յաջորդութիւնը:

Զմտնելով պատմական մանրամասնութիւններու մէջ, տկնարկենք զոնէ ինչ ինչ սկզբունքներու, Հաստատելու համար Հայաստանեայց Եկեղեցիի առաքելականութիւնը:

ա) Բոլոր միւս Եկեղեցիները Համաձայն են մեզի հետ ընդունելու թէ Բարթողիմէոս առաքեալ, Երկոտասաններէն մին, քարոզեց Հայաստանի մէջ, հանձնադրեց եպիսկոպոսները, Հաստատեց Աթոռ եւ նա Հաստակուեցաւ Հայաստանի Աշրանք կամ Աղբակի մէջ: Ուրեմն եւ Հայաստանեայց Եկեղեցիի առաքելական սկզբնաւորութիւնը ստուգութիւնն է:

բ) Ինչ որ ալ լինին կարծիքները Քաղէոս առաքելի մասին այսինքն եթէ ընդունինք զայն իբրև Յուզա-Ղերբու-Քաղէոս Յակոբեան՝ Երկոտասաններէն մին, կամ Քաղէոս՝ երբայրբ Երկուորեակ կոչուած թողմասին, Եթեանասաններէն մին, եւ Հայաստան զրկուած իր թովմաս երբոր կողմէն ոչ մէկ կերպով չէ նաազիր Քաղէոսի անձինք քննուած: առաքելականութեան իմաստը:

գ) Յունաց եւ Լատինաց Եկեղեցիներու՝ Քաղէոսը իբրև Հայոց առաքեալ չճանչնալը չի կրնար վճռական փաստ համարուիլ, ցորչակի Եւսեբիոսի պատմութիւն եւ Աստրական վիպաբանութիւններ անոնց դէմ հակառակը կը կշռեն:

դ) Անկարելի է Հաստատել թէ Հայաստանի մէջ զոյրութիւն ունեցած չէ քրիստոնէութիւն եւ եպիսկոպոսներու յաջորդութիւն մինչև Մեծն Խորովի մահը, որուն օրով Հալածուեցան քրիստոնէաները եւ նա Հաստակուեցաւ Մեհրուսեան հայրապետ:

ե) Լաւագոյն է եւ ապահովագոյն՝ Հայոց Առաքելական Աթոռին յաջորդութիւնը Հասցնել Արտապի եւ Միւնեսոց եպիսկոպոսներուն, քան թէ Եղեոսից եւ Կեսարիոյց եպիսկոպոսներուն, որոնք Աստիոքի եւ Կ. Պոլսոյ Աթոռներուն էին ենթարկուած:

զ) Աթոռին յաջորդութիւնը ընդատուած չլլալը բնաւ եթէ քաղի մը տարի ան առանց աթոռակալի մնացած ըլլայ, կամ եթէ աթոռակալներուն անունները մինչև մեզի Հասած չլլան: Հետեւաբար, տեսելով որ Մեծ Հայքի եպիսկոպոսաց յաջորդութիւնը Հասած է մինչև Դ Դարու կէսէն ալ առաջ, կարող ենք ստուգապէս ճանչնալ անոր մէջ անընդհատ շարադրութիւնը անաջին կերպ դարբնու ընթացքին:

է) Հնար չէ Հաստատել թէ դադարած է Հայրապետական շարադրութիւնը Մեհրուսեանի նահատակութենէն ետք:

ը) Մուրը Գրիգոր Լուսաւորչի ձեռքով Հայաստանի մէջ քրիստոնէութեան արծարծուիլը ոչ թէ նորու քրիստոնէացումն է երկրին, այլ անոր յալիական տարածումն է Հայաստանի մէջ:

թ) Այդ արծարծումը արտաքին քարոզութեան դրոժ չէ, եւ ոչ ալ ուրիշ Եկեղեցիներէ զրկուած քարոզչներու արդիւնք, այլ՝ իսկապէս արծարծում եւ զարգացում արդէն Հաստատուած առաքելական քարոզութեան:

ժ) Մուրը Գրիգոր Լուսաւորչի՝ Կեսարիոյ Եղբարէն ձեռնադրուիլը չի կրնար համարուիլ նոր Աթոռի նորու Հաստատութիւն, ոչ թովհետեւ ինքը, ձեռնադրող Ղեւոնդիոսն անգամ կը ճանչնար զԳրիգոր Երանբալ ի տեղի ընտրելոյց սրբոց անաքելոսն Բարթողիմէոսի եւ Քաղէոսի, եւ Հայոց՝ Հայրա-

պետութիւնը՝ «վերանորոգեալ Քահանայապետութիւն» եւ ոչ՝ նորահաստատ Աթոռ Եկեղեցւոյ :

Ժ) Հայաստանեայց Աթոռին նախնական եւ սկզբնական Հայրապետական Ծագումը աներկբայ պատմական ստուգութիւն է, դի Հայոց Աթոռը սկիզբէն մինչեւ այսօր չէ ենթարկուած ոչ մէկ ուրիշի :

Ժբ) Առասպելական է «Դաշանց Թուզթ» բուածը, որ կը յիշատակէ թէ Հայոց Աթոռը Հոռոմայց Աթոռէն եղած տուաւուութեամբ օւնեցած է իր անկտրութիւնը :

Ժգ) Հայաստանեայց Առաքելական Աթոռին՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչէն մինչեւ ներկայ Գահակալը ուղիղ շարունակութիւն լինելը ամենայայնի բան մըն է, եւ ոչ ոք կրնայ երկբայիլ այս մասին :

Այս ավանդութիւններէն վերջ, եկեղեցական գիտութեան պատմութեան կը թողունք մնացեալ ընդարձակ տեղեկութիւնները եւ ապացուցութիւնները՝ Հայաստանեայց Ուղղափառ Եկեղեցւոյ առաքելական հաստատութեան եւ ուղիղ շարունակութեան մասին :

148.— ՄԵՐ ԳԻՏՈՒՄԸ ՈՒՐԻՇ ԵՎԵՂՆՑԻՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ.— Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցիին նշանական յատկութեանց մասին մեր վերեւ տուած քաջատրութիւնները եւ այն ապացուցութիւնները, որոնցմով հաստատեցինք անոնց իրականութիւնը Հայաստանեայց Եկեղեցիին վրայ, իրաւունք կու տան մեզի ուրեմն եզրակացնելու թէ Հայաստանեայց Ուղղափառ Եկեղեցին ուղղափառ է իսկապէս եւ է ուղղադաս եւ առաքելական ճշմարիտ Եկեղեցի Քրիստոսի : Բայց հարկ է, ի լրումն մեր խօսքերուն, աւելցնել նաեւ հոս մեր դասուած միւս Եկեղեցիներուն մասին, որոնց բաժանմունքը եւ անունները տուինք :

Ըսինք թէ երեք են Եկեղեցիներու տարբերութիւնները հանդէպ ճշմարիտ Եկեղեցիին : Կան եկեղեցիներ որոնք Հերետիկոս են, և կ'ազանչելով Քրիստոսական յայտնութեան կատարելութեան դէմ եւ շրջադռնելով յայտնութեան ինչ ինչ էակայն մասերը : Կան ալ որոնք այրափառ են պարզապէս, վասնոր ալ յայրաճ են զարդ եւ ուղիղ յայտնութիւնը՝

նորանոր դրութիւններ, նորահաստատ վարդապետութիւններ եւ ինքնադիր օրէնքներ աւելցնելով անոր վրայ : Կան ալ որոնք Հերետիկոսն են, մեղանչելով միայն Հայրապետական կարգաց եւ ընդհանուր յարաբերութեանց դէմ :

149.— ԲՈՂՈՔԱԿԱՆԱՑ ՄԱՍԻՆ.— Արդ, առաջին կարգին մէջ, այսինքն Հերետիկոսներուն հետ կը համարենք Բողոքականները, Լուսերականները, Կալվինականները եւ ընդհանրապէս կարգաց են, ինչպէս նաև բոլոր անոնք՝ որոնք ասոնց յարակցած են եւ կամ որոնք ասոնցմէ յառաջ կու գան : Ասոնք չեն ընդունիր Եկեղեցին այնպէս ինչպէս հաստատուած է Քրիստոսէ, ոչ ալ Եկեղեցիի իշխանութիւնը : Կր մերժեն Եկեղեցւոյ խորհուրդները, կը մոլորին շնորհաց եւ արդարութեան վարդապետութեանց մէջ, մէկ խօսքով՝ սենին իսկական ինքնութիւնները հաստատի իրերու եւ Քրիստոսական յայտնութեան էական մասերուն մէջ :

Հերետիկոսներուն հետ կը դասենք նաև Քաղաքացի Նետորականները, եթէ սենին իսկապէս Նետորի վարդապետութիւնը՝ զոր մերժած է Եփեսոսի Ժողովը : Սակայն իրենք ալ չեն կրնար ճշդէլ զարդ, որովհետեւ ինքզինքնին դասանակից կը խոտտովանին Հայաստանեայց Ուղղափառ Եկեղեցիին : Ուստի զոնք յատուկ քննութեան կը կարօտի ասոնց դրութիւնը :

Դպտոց, Ասորաց եւ Եթովպացւոց Եկեղեցիները ընդհանրապէս Եւտիքեան կը կարծուին, եւ մեր Եկեղեցին կը մերժէ Եւտիքեան վարդապետութիւնը ի Քրիստոս չբնութեան մասին : Ասոնք ալ սակայն մեր Եկեղեցիին հետ յարաբերած կը ճանչցուին, ուստի չենք կրնար առանց յատուկ քննութեան Հերետիկոսներուն հետ անունանըլ զանոնք :

Բողոքական եկեղեցիներու Անգլիական մասը շատ կը տարբերի միւսներէն՝ Եկեղեցւոյ կապակերպութեան եւ պաշտամունքի ձևով : դասանութեանց մէջ իսկ ունի նկատելի կատարելութիւն եւ կը նկատի ինքզինքնը ցոյց տալ ամէն կերպով նոյն՝ Արեւելեան Եկեղեցիներու հետ : Եթէ կարեւոր կատարելապէս հաստատել իր այդ դիտու-

մը, հարկ չէր մնար Բողոքականաց հերե-
տիկոսներուն հետ դատել զինք. բայց զըժ-
ուարին է իբրք հաստատել ինչ որ կը յայտ-
ենն խօսքով :

150. — ՀՌՈՄԷԱԿԱՆ ԵՒ ՕՐԹՈՏՈՒՔԱՅ ԵՒ
ԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ. — Հատինաց կաթո-
լիկ Եկեղեցին, որ է Հռոմէականը, թէեւ
առհասարակ կ'ընդունի ինչ որ կ'ընդունի
Հայաստանեայց Ուղղափառ Եկեղեցին, սո-
կայն կարծես ընդունելին թողած է զիդ-
ուած ընդունելի վարդապետութեանց սակ-
Միտական, վարչական, բարոյական եւ տե-
սական բոլոր ճիւղերուն մէջ կազմած է նո-
րանոր դասնութիւններ, նորանոր օրէնք-
ներ. յայտնեալ ճշմարտութեանց մեկնու-
թիւնները եւ համաձայնութիւնները վերա-
ծած է նոր դասնութիւններու, բարոյական
կէտերուն մէջ մուծած է թաղաքական պա-
րտականքէն փոխ առնուած պայմաններ եւ
անոնց օտարոտի ձեւեր տուած է ի նպաստ
իրեն, ծիսարաններն ալ փոխակերպելով լոկ
նիթական գործողութեանց, որոնք Քրիս-
տոսեան Եկեղեցւոյ փառքի աշայլութիւն են
եւ իրենց նաեւէն կը բերեն աշայլատութեան
վճիռ այն Եկեղեցիին վրայ՝ որ այդպիսի
վարդապետութեանց կը յարի եւ էական կը
կաթծէ դանոնք :

Օրթոտքս Եկեղեցիները թէեւ շատ հե-
ռու են Կաթոլիկ Եկեղեցիին մէջ մուծուած
վերոյիշեալ աշայլումներէն, սակայն միե-
շեւ Իններորդ Դարու սկիզբը անոր հետ հա-
մաձայն մնացած ըլլալով, մասնակցած են
անոր ինչ ինչ աշայլումներուն՝ յայտնեալ

ճշմարտութեանց բացատրութիւններուն
մէջ : Ուստի, թէպէտ օրթոտքս-Եկեղեցիին-
ըր շատ մօտ են մեր Ուղղափառ Եկեղեցիին,
սակայն օտարոտի աշայլումներ այնքան
տարբերութիւններ մտցուցած են իրենց մէջ՝
որ բաւական են իրենց վրայ հաստատելու
աշայլատութեան իմաստը :

Օրթոտքս Եկեղեցիներուն հետ է այժմ
Վրաց Եկեղեցին, որ եթէ շատացած ըլլար
միայն ընդօգիտով Հայոց Հայրապետութե-
նէն՝ զայն ըմբռնէր հերձուածողներուն կարգը
կը դասէինք. իսկ հիմա ան կատարելագոյն
նոյնացած է Օրթոտքս Եկեղեցիներուն
հետ :

ԵՁՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Բաւականանոնք
ակնարկելով միայն մեր կարծիքը, որովհե-
տեւ ինչ որ Եկեղեցիին ու իր կազմակեր-
պութեան կը պատկանի՝ բացատրուած է ար-
դէն. իսկ ինչ որ կը վերաբերի դասնու-
թեանց, պատուիրաններու եւ պաշտամու-
քի զլուխներուն, կարգ ըստ կարգի պիտի
բացատրուի Աստուածաբանական դիտու-
թիւնները աւանդուած միջոցին :

Իւրաքանչիւր Եկեղեցւոյ մասին մեր
վերջնական տեսութիւնները պէտք է ըսենք
Աստուածաբանական գիտութեանց ընթացքը
աւարտած առեն՝ իբրեւ նորակացութիւն
բովանդակ Աստուածաբանութեան : Որովհե-
տեւ այն ստեն միայն հնար է դիտակցարար
վճիռ տալ ամէն ինչըրոց մասին : Հետեւա-
բար ինչ որ ըլինք ցարդ այստեղ՝ կրնայ իբ-
րեւ ուղեցոյց ծառայել զննութիւններու,
ուղղափառ վարդապետութիւններու վրայ :

Ա Ս Տ Ո Ւ Ա Մ Ա Շ Ո Ւ Ն Ձ Գ Ի Ի Գ Ը

151. — ՆԱԽԱՐԱՆ ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ. —
Քրիստոսով կատարուած ճշմարիտ յայտ-
նութիւնը եղաւ Եկեղեցիի հաստատութեան
հիմը, զի Եկեղեցին այդ ճշմարիտ յայտնու-
թիւնը Քրիստոսէ ընդունեցաւ :

Այդ յայտնութիւնը, որ Աստուծոյ կող-
մէ եղած է, կը կոչուի եւ խկապէս է Աս-
տուծոյ խօսք կամ կեցաց խօսք : Ոտքը երբ
յիշատակի ձեւով մնացած է՝ կը կոչուի ա-

ւանդութիւն. իսկ երբ պաշտօնական մատ-
եններու մէջ արձանագրուած՝ կը կոչուի
Սուրբ Գիրք : Իսկ այդ Սուրբ Գիրքն է որ կը
կոչուի Աստուածաշունչ, այսինքն Աստուծո-
մէ ներշնչուած կամ շնչուած, ինչպէս Կովոր
ենք ըսել Աստուածարւիթ (Աստուծմէ բը-
խած), Աստուածագարգ (Աստուծմէ կամ
Աստուածային կերպով զարգարուած) եւ
Աստուածագումար (Աստուծմով գումար-

եւեռծ)՝ հիշատարակեալ եւ ոչ թէ ներգործու-
կենքի արտօնարութեամբ ր . 1

Քէհէ Ճամատադարական՝ կարգով Եկե-
ղիցիոյն անձնէն ետք Աստուածա-
կրոնի գաղ իւ անձնէն ետք միայն՝ Աստուածա-
շունչ-Գիրքը, որովհետեւ Քրիստոսի Համ-
բարձումէն ութ տարի յետոյ միայն գրուե-
ցաւ՝ Մատթէոսեան՝ առաջին Աւետարանը,
բայց մենք նախ Աստուածաշունչ Գիրքին
հրատարակութիւնը մեկ ճշտ արտ Կամար,
որ թէ՛ եւ հրատարակութիւնը առաջ Կ,
առաջին իր աղբիւրները Մուր Գիրքին ետք
են. եւ զարմեալ, որովհետեւ երկուքին մէջ
ալ Աստուծոյ նոյն խօսքը կայ: Հետեւագոր
կրնէք, ցուցմունքներուն դիրութիւնը մը-
զապարտութիւն ընելով եւ նախ գրառոյ խօ-
սքին մասին խօսելով՝ աւելի սխալաւ. պարտ-
աւանդեցե՛ք նոյն ցուցմունքները անպիս խօ-
սքին՝ աշտինքն Աստուածութեան:

Աստուածաշունչ Գիրքին մասին ըսակ-
դիքները շատ են. բայց որովհետեւ Աստ-
ուածարանական գիտութեան երկու արժան
մասեր կան ի մտին Սուր Գրոյ (Քննաբա-
նութիւն եւ Մեկնաբանութիւն), այս պատ-
ճառաւ մենք Հաս ընդհանուր ակադէմիէն
պիտի նայինք խնդրոյն վրայ, այսինքն
այնչպիսի միայն պիտի բնեւ՝ որքան որ
պէտք է, ցոյց տալու Կամար Աստուածա-
շունչէն քաղուած փաստերուն գորութիւնը:

152.- ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆԶԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
ԸՍՏ ՈՒԵՏԻՑ ԵՒ ԸՍՏ ԿԱՆՈՆԱՑ.- Աստ-
ուածաշունչ Գիրքը երկուքի կը բաժնուի
ըստ ուխտից. Հին եւ Նոր Կտակարաններ:
Հին Կտակարանը կը պատկանի Հրէական Օ-
րէնքին, բայց որովհետեւ Նոր Կտակարանը
լրումն է Հինին եւ կատարումը մարդարեւ-
ութիւններուն, այս պատճառաւ Աստուա-
ծաշունչին Հին կտակը նոյնութեամբ ըն-
դունուեցաւ Նոր Կտակարանին մէջ, և պար-
զպիս իբր շարունակութիւն իր վրայ ա-
ւելցուեցան Նոր Կտակարանին Գիրքերը:
Իսկ ըստ Կանոնաց բաժանումին, Աստ-
ուածաշունչը կը վերածուի Հետեւեալ մա-
սերուն.

- ա) Նախականք
- բ) Երկրորդականք
- գ) Պարականք

գ) Տարականք: 1

Այս բոլոր բառերուն մէջ կանոն բառը
պէտք է հասկնալ ցարգակ իմաստով:
ա) Նախականք. Նախականք կը կոչ-
ուին այն գիրքերը, որոնք առ Հասարակ ա-
մէնքն եւ ամէն տեղ թողանուած են իբրեւ
ճշմարիտ Աստուածաշունչ գիրք:

բ) Երկրորդականք. Երկրորդականքը
կը կարգին այն գիրքերը, որոնք թէ՛ եւ այժմ
ընդունուած են հրատարակման մէջ, բայց միշտ եւ ա-
մէկ տեղ գնդուածուած չեն նոյն կերպով: Իսկ
կրկրորդականքաներուն մէջ կը գտնուին նաև
խականանքաւ փայտեր:

գ) Պարականք. Պարականք կը կոչ-
ուին այն գիրքերը, որոնք թէ՛ եւ միայն
գտնու են, բայց իրենց կարծեալ իմաստով
գովելի կը նկատուին եւ արժանի գնահատման
են եկեղեցւոյ մէջ ընթերցումի:

դ) Տարականք, Տարականք կը կոչ-
ուին այն գիրքերը որոնք ոչ միայն չկան
կանոնին մէջ, այլ նաեւ մերժուած են Եկե-
ղիցիէն եւ քաղորդին անընդունելի են:

153.- ՆԱԽԱԿԱՆՈՆ ԳԻՐՔՆԵՐԸ, Հին Կը-
տակարանի նախականք գիրքերը երեսուն-
ութ Հաս են, թէ՛ եւ Հրէից Հայերով կը Հա-
մարուէին ջրաներկու, որովհետեւ անոնք
կարդ մը գիրքեր իբրեւ իրարու մաս՝ մէկ
կը համարէին: Հետեւեալներն են նախակա-
նոն գիրքերը.

- 1) Վարդապէ: Այս անունին ներքեւ
ա) Ծնունդք
 - բ) Ելք
 - գ) Ղեւտականք
 - դ) Թիւք
 - ե) Երկրորդումն օրինաց:
- Ասոնք Հրէից մէջ եւս հինգ գիրքեր կը
Հատուեն:

2) Մարգարէ: Այս անունին ներքեւ
կ'իմանային Հրեաներ պատմական եւ մար-
գարէական գիրքերը միանգամայն, որովհե-
տեւ պատմականներուն մէջ ալ կը գտնուին
մարգարէութիւններ, ինչպէս բուն մարգա-
րէականներուն մէջ կան պատմութիւններ:
Սակայն դիրութեան Համար լաւ է բաժնել
երկուքի այս մասը:

Պատմական մասին մէջ կը գտնուին առ-
ներկու գիրքեր, որոնք են.

կը կարգոնք Բարուքի Թուզթը Երեմիայի անուան տակ, մինչդեռ երբք ընթերցուածս ներ շուհինք Եսթերէն, Եզրասէն եւ Նէեմիասէն, թէև ունինք Եզր մարգարէի տօնը: Նոյսպէս մենք Երկրորդականոններէն կը համարենք Եզրի Առաջին գիրքը, զոր ուրիշներ Պարականոն կը նկատեն եւ Երրորդ Եզր կը կոչեն, մինչդեռ Երրորդ Եզրը մենք կը համարենք Պարականոն՝ զոր եւ ուրիշներ կը կոչեն Զրրորդ Եզր: Մենք Երկրորդականոն կը համարենք նաև Երրորդ Մակարայեցիները, զոր ուրիշներ Պարականոններու կարգը կը դասեն:

Արդ, իբր եզրականութիւն կրնանք բնի թէ պէտք է Նախականոններուն ցուցակէն զեղչենք Եսթերը, Նէեմիասը, եւ Բարուք ու Իմաստութիւնը համարել Նախականոնիակ Երկրորդականոն համարել Առաջին Եզրը՝ որ ուրիշներու Երրորդ Եզրն է, Երկրորդ Եզրը՝ որ ուրիշներու Առաջին Եզրն է, Նէեմիասը՝ որ ուրիշներու Երկրորդ Եզրն է, Եսթերը, Տովբիթը, Յուդիթը, Առաջին Մակարայեցիքը, Երկրորդ Մակարայեցիքը, Երրորդ Մակարայեցիքը:

155.- ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆՈՆ ԼԱՏՈՒԱՄՆԵՐ. Ըսինք թէ Նախականոն զիրքերու մասեր կան որոնք Երկրորդականոններուն հետ կը հաշւուին, որովհետեւ հաստատուն կերպով չեն դասուիր բոլոր թարգմանութիւններուն եւ ընդօրինակութիւններուն մէջ: Այսպիսի Երկրորդականոն մասեր են երկու մանկանց օրհնութիւնը, եւ Ետլանի ու վիշապին պատմութիւնը՝ Դանիէլի Մարդարէութեան մէջ: Ուրիշներ Երկրորդականոն կը համարեն նաև Եսթերի վերջին մասը, Ժ Գլուխի 4րդ համարէն մինչև 24րդը, որ վերջին համարն է Ժ2 Գլուխին՝ յետ բաժանմանց Վուլկաթային, որ թէ կարգի եւ թէ բաժանմանց տեսակէտով շատ տարբեր է Եթթանանից օրինակէն. այս պատճառու, մեր թարգմանութեան մէջ յիշուած այդ զուլխները ցրուած կը գտնուին Եսթերի պատմութեան մէջ: Սակայն մենք հոս աղդէն ամբողջ Եսթերի Գիրքը մեղի համար Երկրորդականոն նկատեցինք:

կը կոչուին այն Գիրքերը, որոնք թէև րեզոնանսներով են եւ երբեմն ալ կը կարգացուին Եկեղեցւոյ մէջ, սակայն չեն գտնուիր Սուրբ Գրոց Նախականոններուն կամ Երկրորդականոններուն մէջ: Այս կարգին պէտք է նշանակուին հետեւեալները.

ա) Գիրք Սիրաբայ, որ է Իմաստութիւն Սիրաբի, կամ Եստուայ որդւոյ Սիրաբայ՝ ըստ մեզ: Ուրիշներ Երկրորդականոններուն մէջ կը դնեն զայն:

բ) Երրորդ Գիրք Մակարայեցւոյ, զոր վերև լիշեցինք:

գ) Աղօթք Մանաս Թագաւորի, որ մասնաւոր բարեպաշտութեամբ կը գործածուի Եկեղեցւոյ մէջ:

Տակաւին իբր Պարականոն, այսինքն իբր պարագայէս կասկածելիներ կրնանք համարել ուրիշ զբոթիւններ եւս, որոնք մեր մէջ կը գտնուին եւ որոնք երբեմն ձառոցներու եւ Մաշտոցներու մէջ ալ կան՝ կարգացուելիքներու կարգին. Ասոնցմէ զխուօրհներն են.

- ա) Կտակ Երկուտաոան Նահապետաց
- բ) Պատմութիւն Յովսէփի եւ Ասանէթի
- գ) Մա: Վիշապսան Մարգարէից:

157.- ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՆԱԽԱԿԱՆՈՆ. ՆԵՐԸ.- Նոր կտակարանի Գիրքերուն մէջ, Նախականոն համարուածները հետեւեալներն են.

- ա) Աւետարան Մատթէոսի
- բ) Աւետարան Մարկոսի
- գ) Աւետարան Լուկասու
- դ) Աւետարան Յովհաննու
- ե) Գործք Առաքելոց Լուկասու
- զ) Առաջին Թուղթ Պետրոսի
- է) Առաջին Թուղթ Յովհաննու
- ը) Թուղթ Պողոսի առ Հռովմայեցիս
- թ) Առաջին Թուղթ Պողոսի առ Կորնթացիս
- ժ) Երկրորդ Թուղթ Պողոսի առ Կորնթացիս
- Ժա) Թուղթ Պողոսի առ Գաղատացիս
- Ժբ) Թուղթ Պողոսի առ Եփեսացիս
- Ժգ) Թուղթ Պողոսի առ Փիլիպպիցիս
- Ժդ) Թուղթ Պողոսի առ Կողտացիս
- Ժե) Առաջին Թուղթ Պողոսի առ Տիմոթէոս

156.- ՊԱՐԱԿԱՆՈՆ ԳԻՐԳԵՐԸ.- Այսպէս

ժգ) Երկրորդ Թուղթ Պօղոսի առ Տիմոթէ

ժէ) Երկրորդ Թուղթ Պօղոսի առ Թեսալոսներին

ժը) Երկրորդ Թուղթ Պօղոսի առ Թեսալոսներին

ժթ) Թուղթ Պօղոսի առ Տիտոս

ի) Թուղթ Պօղոսի առ Փիլեմոն Երկրորդականն կը համարուին հետեւեալ եօթը.

- ա) Թուղթ Յակոբայ
- բ) Երկրորդ Թուղթ Պետրոսի
- գ) Երկրորդ Թուղթ Յովհաննու
- դ) Երրորդ Թուղթ Յովհաննու
- է) Թուղթ Յուդայի
- զ) Թուղթ Պօղոսի առ Եբրայեցիս
- է) Յայտնութիւն Յովհաննու

Այս եօթը Գիրքերէն վեց առաջինները կարծես իբրև նախականն համարուած են մեր մէջ, որովհետեւ Եկեղեցւոյ մէջ հաւատարմութիւն կը կարգացուին նախորդ քանին հետ համապատասխան: Միայն Յովհաննու Յայտնութիւնն է որ չի կարգացուիր Հայաստանեայց Եկեղեցւոյ պաշտամունքներու միջոցին, եւ որուն թարգմանութիւնն ալ թարգմանչաց զործը չէ, հետեւաբար իսկապէս Երկրորդականն է:

Նոր Կտակարանի պարագային եւս կան նախականն Գիրքերու մասեր՝ որոնք Երկրորդականն կը համարուին:

158.— ՊԱՐԱՎԱՆՈՒՆ ԳԻՐՔԵՐԸ.— Նոր Կտակարանի Պարականն Գիրքերուն շարքը կը դասուին հետեւեալները.

- ա) Հանդիստն Յովհաննու
- բ) Երրորդ Թուղթ Պօղոսի առ Կորնթացիս, Կորնթացւոց՝ առ Պօղոս Թուղթով միասին:

Առաջինը կը կարգանք Եկեղեցւոյ մէջ, իսկ երկրորդին ընթերցումը կ'իրեւի թէ հզած է տեղ մը, բայց ոչ ընդհանուր եւ հաստատուն կերպով:

Նոր Կտակարանի պրականութեան հետ առնչութիւն ունեցող բազմաթիւ գիրքեր կան, որոնք յաճախ զուհիկ բովանդակութիւն մը ունին, թէև ինչ ինչ մասերով կըր-

նան գաղափար մը տալ ժամանակի դանդաւաններուն մտայնութեան: Աոնք են Տարականն կոչուածները, զորս Եկեղեցին բուրովին կը մերժէ: Աոնք են.

ա) Գիրք Մանկութեան կամ Տղայութեան Երեսօր:

բ) Տօն Մարիամոյ

գ) Աւետարան Հրէից կամ Նազովրեցւոց, որ բաւական կը նմանի Մատթէոսի Աւետարանին եւ այդ պատճառաւ երբեմն կը յիշատակուի Եկեղեցւոյ Հայրերէն:

դ) Աւետարանք Երկոտասան Առաքելոց, որոնք առանձնապէս առաքելոց անուններով կը յիշուին, ինչպէս.

- 1) Աւետարան Թովմայի
- 2) Թուղթ Թադէոսի
- 3) Աւետարան Բարթուղիմէոսի
- 4) Աւետարան Մատթիայի
- 5) Քարգուծիւն Պետրոսի
- 6) Բանք Յուստոսի
- 7) Ընթերցուած Յակոբայ
- 8) Աւետարան Եփեսացւոց
- 9) Աւետարան Նիկոմիդոսի
- 10) Աւետարան Բառիլիեայ
- 11) Աւետարան Ապոկէսի

Այս Տարականն Գիրքերը իրարու նմանող բազմաթիւ մասեր ունին իրենց մէջ, այնպէս որ կարծողներ եղած են թէ միևնոյն աղբիւրէ մը ծագած են բոլորը, եւ թէ վաւերական շինելով, ամէն ոք ազատութեամբ վերաբերուած է անոնց հետ եւ փոփոխութիւններ մուծած ու դանդաւան տնուններով կոչած:

Կան կորդ մը ուրիշ գիրքեր եւս, զորս ոմանք ուզած են երբեմն Տարականններուն մէջ զնել, մինչդեռ անոնք ոչ թէ էպպէս մասերն են Աստուածաշունչ Գրոց, այլ՝ հին ժամանակոց վերաբերեալ պրոթիւններ, զորս պէտք է ընդունիլ իբրև աւանդութեան աղբիւրներ եւ հաւաքմունք, բայց բնաւ իբրև ներշնչուած պրուածքներ:

Այսպիսիներ են.

- 1) Կանոնք Առաքելականք
- 2) Կանոնք Թադէոս Առաքելոյ
- 3) Աղերս Եւթաղի

4) Գիրք Գիտնիստի Արխիպագացոյ
 5) Քուղթ կղեմայ Հայրապետի, եւ այլն :
 Այստեղ միայն կանոնի մէջ եղած Գիրքն-
 րուն եւ կանոնէ դուրս եղածներուն անունն
 ներք յիշեցինք : Առաջիններու վաւերակա-
 նութեան եւ միւսներու անվաւերութեան ա-
 պացուցութիւնը կը պատկանի Աստուածա-
 բանութեան այն մասին, որ կը կոչուի Գրկ-
 նաբանաք թիւն Աւարք Գրաց :

159.- ԻՆՉՊԷՄ ԿԸ ԲԱՏԱՏՐՈՒԻՍ. ԳՐՈՑ
 ԱՍՏՈՒԱԾԱՄԱՆՉԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ .- Սուրբ
 Գիրքը Աստուածաշունչ կը կոչուի, սրբ-
 շեռեւ թէ Եկեղեցւոյ ըմբռնման եւ թէ քր-
 ժիտանէական ընդհանուր կարծեաց համա-
 ձայն՝ անիկա Աստուածային սրբեցութեամբ
 կամ Ս. Հոգւոյն ներշնչութեամբ գրուած է :

Այս տեսութեան, իբ խորքին մէջ, հա-
 մաձայն են բոլոր Եկեղեցիներու աստուա-
 ծարաններ, եւ տարակարծութիւններ միայն
 կան աստուածաշնչականութեան պայմանին
 կամ կերպին, աւելի ճիշդ՝ գաղափարին
 բացատրութեան տեսակետով :

Ամենէն արժատական կարծիքն է այն,
 որ կ'ընդունի թէ Ս. Գիրքին մէջ աճէն բան՝
 իմաստ, ներշնչութիւն, խօսք, յոսն՝ Աս-
 տուծմէ թելագրուած է, եւ թէ հեղինակն-
 րը գործիքներ են պարզապէս Աստուծոյ
 ձեռքին, ինչպէս գրիչը՝ գրողին ձեռքին
 մէջ :

Երկրորդ կարծիքին համեմատ, աստուա-
 ծաշնչականութիւնը սփռչ ընդ շէ եթէ ոչ
 Աստուծոյ անորթերակայութիւնը, որով

(Շար. 6)

մատենագրին կը թելագրուին իմաստներ եւ
 նշանակութիւններ, իրեն ձեռնով միայն
 բռնեցուն ընտրութեան նիւթական գործը :

Ըստ երրորդ կարծիքի մը, աստուածա-
 շնչականութիւնը բացառական անբնթերա-
 կայութիւնն է Աստուծոյ, որպէսզի մատե-
 նագիրը չսխալի իր արտայայտած իմաստ-
 ներուն եւ այդ իմաստները կազմելու հա-
 մար զործածած խօսքերուն ու բռնեցուն
 ընտրութեան մէջ :

Ըստ չորրորդ կարծիքի մը, աստուածա-
 շնչականութիւնը Աստուծոյ բացառական
 նոյնասարտութիւնն է յոկ, որուն շնորհիւ
 հեղինակները կը գոչաշնչան իմաստի յայտ-
 նի եւ իրական սխալներէ, նոյնիսկ եթէ բա-
 տերու ձեւ բացատրութեանց պատահական
 թերութիւններէ զերծ չմտն :

Ըստ հինգերորդ կարծիքի մը, աստուա-
 ծաշնչականութիւնը Աստուածային վկայու-
 թիւնն է, հաստատող՝ թէ սրբագիր հեղի-
 նակին անձնական եւ սեփական գործողու-
 թեամբ պրտածները ճշմարիտ եւ ուղիղ են :

Վեցերորդ կարծիքը այն է, որ կ'ընդու-
 նի թէ աստուածաշնչականութիւնը Աստուծ-
 մէ յայտնուած ճշմարտութիւններուն՝ պար-
 յօրէն եւ մարդկօրէն զրեյն ու աւանդիլն է :

Վերջին կարծիքն այն է, որ կ'ընէ թէ
 աստուածաշնչակախութիւնը պարզօրէն հո-
 մանիլ է ստուգութեան կամ ճշմարտու-
 թիւնն. այսինքն թէ սրբագիր հեղինակը չէ
 պրած ստութիւն կամ սխալանք, նոյնիսկ
 եթէ գրական ձեւակախութեանց մէջ թերու-
 թիւններ զործած ըլլայ :

ՄԱՂԱՔԻՆ ԻՐԲԵՊՍ. ՕՐՄԱՆԵՈՆ

